



ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀԱՅ ԳՈՐԾԱՌՈՐԻ Ի ՄԻՍՅԵԱԼ
ՆԱՀԱՆԳՍ

Միացեալ Նահանգաց մէջ ապրող Հայ գաղթականութեան ստուարագոյն մասը գործաւոր դասերն կը կազմեն: Սաքա ընդհանրապէս մի քանի տեսակ գործերու մէջ կ'աշխատին. մաս մը Ուսթըրի թեյի գործարանին մէջ է. մաս մը Նիւ-ձէրզի Նահանգի մի քանի գործարանաց մէջ գտած է իր գործ և ուրիշ մաս մ'ալ ի Նիւ-Եորք փորագրութեամբ կը շինէ իր բազդ. ի բաց առեալ սա վերջինն որ փոքր մաս մը կը կազմէ, մնացեալք սա սրտալ գաղտփարն ունին թէ Միացեալ Նահանգաց մէջ ալ ուրիշ նոյնատեսակ գործարաններ կարելի չէ գտնել, այնպէս որ ստիպեալ են իրենց փոխարէն մի քանի աշխատանոցներու մէջ միայն խռնիլ՝ շատ անգամ փոքրիկ շաբաթականներ շինելով: Ուսթըրի պատմական թեյի գործարանն կարծուածէն աւելի վար զարկաւ. Հայ անունը. եթէ Քարբերդցի մեր ազգայինք այդչափ չի խռնէին այդ գործարանի շուրջ, այսօր այսչափ անտեղութեանց տեղի ի պիտի սրուէր: Միթէ այդ գործարանէն զատ ուրիշ գործարան չկ'այ այս երկրին մէջ:

Հայ ուստայնանիներն ալ նուազ նեղուած չեն գործի երեսէ. երբ 10—15 անգործներ ներկայանան, այս վերջինք անկարող են գոյնս արժանացնել այն բողոքին որուն արժանացած են իրենք. վասն զի մէկ գործարանի մը մէջ այդչափ անձեր ընդունել տալու համար առ նուազն ամիսներ և երբեմն տարի պէտք է սպասել: Ասիկէ զատ այս խռմբերն շատ անգամ գործարանի տեսչէն նեղուած են յոյժ,

որովհետև այլուր գործ գտնելու անկարող նկատուեր են աշխատանոցին կողմէն. ուստի այս վերջինն կուտայ Հայոց մտաքայն գէշը, որով սորա աննշան շարաթականներ հազիւ կը շահին մեծ դժուարութեամբ:

Սակայն հարկ է գիտնալ թէ Միացեալ Նահանգաց մէջ շատ են թէ թեյի և թէ մետաքսի գործարանք, մանաւանդ սա վերջիններն:

Ծառայութիւն մը ընելու համար Հայ աշխատաւորաց մեր գալ թերթէն սկսեալ կը հրատարակենք Միացեալ Նահանգաց ամէն տեսակ մտաքսի և թեյի գործարանաց հասցէներն:

ԲՈՂՈՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՀՈՂՈՒՄԱՅԻՆՔ

Ամերիկայի բնիկ ժողովրդեան խոհուն և իրազեկ մասը կ'հաւատայ թէ երկրին մէջ ներքին պատերազմը ևս տեղի պիտի ունենայ մտապէս ժառանգի մը մէջ ի մէջ Հռովմայականաց և Բողոքականաց, զուտ կրօնական պատերազմ՝ մը՝ նախաձեռնութեան խնդրոյն նկատմամբ, այսինքն թէ՛ բողոքական թէ՛ հռովմայական կը բծը պիտի տիրէ երկրին: Սոյն խնդրոյն վերայ պայքարն արդէն իսկ սկսած է, աչաց առջև տեղի ունեցած բանակախօք եթէ խաբուտիկ չեն: Ժողովականք սկսած են ամէն կիրակի իրենց ժողովարաններուն մէջ քարոզել անսխալական վարդապետութեանց, պատմական յաւակնութեանց, կղերական զեղծմանց, ազատ ուսումն չստանալու ջանից, պարոյնները կառավարելու ճգանց դէմ զորս կ'ընեն հռովմայականք և որոց ազդեցութիւնն

սկսած է զգալի ըլլալ շնորհիւ այն ազատ
 գաղթականութեան որուն վաթսուն առ
 հարիւրն Իռլանտացի կամ Իտալացի հը-
 ուովմայադաւանք են: Ճիշդութեամբ ընկե-
 րութիւններ կ'վստան հոս և ամենուրեք
 և ամենակարող են ատոնք: Նահանգներ
 րու ամբողջութեան յուսոյ խարխիւն՝ դպ-
 րոցը քայքայելու կ'տքնի ճիշդութեամբ ըն-
 կերութիւնը որուն մի ապացոյցը տունն
 անցեալ օրեր Պոսթոնի նման լուսաւոր-
 եալ և ազատամիտ քաղաքի մը դպրոցնե-
 րէն միոյն մէջ պատահած մի օրինակիւ:
 Պոսթոն քաղաքի դպրոցներէ միոյն դա-
 սատու տեսուչն դասախօսութեան ժամա-
 նակ ճիշդութեամբ ընկերութիւնն յիշե-
 լու առթիւ մէկ քանի հեգնական ակնար-
 կութիւններ կ'ընէ սոյն ընկերութեանց
 դէմ՝ վկայութիւններ բերելով մասնաւոր
 մի դասագրքէ զոր աշակերտք անարգել
 կը կարգային մինչև ցարդ: Իսաստու տես-
 չին այդ մասին տուած մեկնութեանց լու-
 րը դպրոցական տեսչութեան նախագա-
 հութեամբ պաշտօն վարող մասնաժողո-
 վոյ անդամաց ականջը կը հասնի որոնք
 յետ խորհրդակցութեան դասատուն պաշ-
 տօնանկ ընելէ վաստ ճիշդութեամբ դէմ
 վկայութիւններ քաղած դասատուներն
 ևս բոլոր դպրոցներէն հաւաքել տալով
 կը ջնջեն: Յիշել հարկ է աստանօր սակայն
 թէ Պոսթոն քաղաքի դպրոցներու տե-
 սուչն ինչպէս նաև իւր նախագահութեան
 ներքե դպրոցները կառավարող մասնա-
 ժողովոյ անդամաց բոլորն ալ (զարմանա-
 լի դիպում) հռովմայադաւան են եղեր:
 Հետևապէս զարմանալու բան մը չիկայ
 երբ դասատու մը պաշտօնանկ կ'ընեն և
 դասագրքեր կը ջնջեն դպրոցներէ որոց մի-
 ջոցաւ ճիշդութեաննութիւնն կը նախատու-
 ուի: Աւելորդ չէ յիշել սա պարագայ նա-
 ևս թէ Պոսթոն քաղաքի քաղաքապետն
 ալ, կառավարական բոլոր պաշտօնայք,
 ոստիկանք ամբողջովին և այլ իշխանութիւն
 ունեցող անձինք բոլորն ալ քանի քանի
 տարիներէ ի վեր Իռլանտացի հռովմայա-
 դաւաններ են և պիտի մնան՝ քաղա-
 քին մէջ Իռլանտացիներն մեծամասնու-
 թիւն կաղմեղուն պատճառաւ: Նիւ-Եօրք
 քաղաքն և այլ ուրիշ մեծ քաղաքաց բո-
 լորն ալ այս վիճակին մէջ են: որովհետև
 Իռլանտացին՝ Ամերիկայի ցամաքը ոտք կո-
 խած օրն իսկ պաշտօնատուն կերթայ և
 քաղաքացի կ'արձանագրուի՝ որպէս զի

ձայն ունենայ երկրին կառավարութեան
 մէջ: Ղի իռլանտացի մը ուր որ երթայ՝
 իշխելու մտք կ'երթայ, ոչ թէ ծառայե-
 լու: Բայց մենք դառնանք մեր պատմու-
 թեան: Մասնաժողովն՝ դասատու տեսու-
 չն պաշտօնանկ ըրած օրուան հետևեալ
 օրն ազմուկը սկսաւ: բողոքարկն երեսու-
 նէ աւելի տարւեր յարանուանութեանց
 հաւատացեալներու քարոզիչներն՝ առա-
 ջին անգամ գալով, իրենց մէջ եղած ա-
 տելութիւնն մէկդի թողած՝ պատերազմ
 հրատարակեցին քաղաքին դպրոցական
 տեսչութեան դէմ, տունէ իտուն շրջելով
 կիները, ծերերը և նախապաշարեալներն
 գրգռելով և որոց ընկերութեամբ ահա-
 գին միջիններ կաղմեցին ուր եղած ա-
 տենախօսութեանց, աղօթքներու և հոյ-
 հոյութեանց ո՛չ չափը և ոչ սահմանը կար,
 բողոքելով դպրոցներու տեսչութեան, ճիշ-
 րութեամբ ընկերութեան, հռովմայ քահա-
 նայապետութեան և ընդհանուր հռովմայա-
 դաւանութեան դէմ, և վերջապէս յա-
 ջողեցան զպարոն դասատու տեսուչն վե-
 րահաստատել տալ իւր պաշտօնին մէջ:
 Բայց ինդիրը հոս չ'աւարտեցաւ և ոչ ալ
 վակուած է այն: օրուան ամենատաք ին-
 դիրն է բոլոր նահանգներուն մէջ: Աչաց
 առջև ունենալով յա պարագայ թէ՛ ինչ-
 պէս որ ըսինք արդէն՝ ժողովականաց քա-
 րողիչք կրակը վառ պահելու համար ա-
 մէն ջանք և ամէն ճարտարախօսութիւնք
 ի գործ կը դնեն մի անգամ ընդ միշտ վերջ
 տալու համար հռովմայական յաւակնու-
 թեանց: Գո՛ւր ջանք: Վերջին օրեր մկրտա-
 կանք ևս շատ յուզուած լինել կ'երևին,
 զի ասոնք ալ սկսած են Հռովմի պատ-
 ոյն դէմ շանթեր արձակել: Ասոնց ալ պի-
 տի հետևին ուրիշ բողոքական յարան-
 ուանութիւնք անտարակոյս: Ասոնցմէ վատ
 սոխարհական քաղաքացիք ալ իրենց կող-
 մանէ ժողովներ կը կազմն ուրթեր և դէմ
 վիճարանութիւնք տեղի կ'ունենան, և ա-
 մէն անհատ իւր անձնական կարծիքը կը
 յայտարարէ՝ հռովմայական ոտնակոխու-
 թեանց դարման մը ցոյց տալով: Հռով-
 մայադաւանք ալ իրենց կողմանէ անդա-
 դար կը գործեն: Եկեղեցին իւր ահար-
 կու ազդեցութիւնն կը բանեցնէ հաւա-
 տացելոց վրայ: Ճիշդութեամբ արդէն գոր-
 ծօն ընկերութիւն մը, կը գործեն դը-
 րամական այլ և այլ միջոցներ գործա-
 ծելով որոց միացեալ ազմուկը խիստ մեծ

է. առաջ գտյիք արդ ինչքո՞ր հետաքրքրա-
կան , իսկ պատերազմ մը ի մէջ երկուց
հակառակ վարդապետութեանց սկսած է
անվերջութեամբ բռնակալի սով մը ժողովրդ-
եան մէջ :

Մեզ Հայոցս մ'իմարական պէտք է
ըլլայ Ամերիկացոց կրօնական պատերազ-
մի պատմութիւնը : Հակառակորդ եկե-
ղեցեաց երկուքն ալ մեր հայրենեաց մէջ
մարդսրտութեամբ զբաղած միջոցին ահա
այն սաստիճան ստակալի պատերազմ մը կա-
կսի Ամերիկայի մէջ ուր կամ Հոովո՞ իր
վարդը պիտի կրօնցնէ յաւիտեան : կամ բո-
ղոք սկսնու թիւնը այս երկրի մէջ լիկ երկ-
րորդական կրօն մը պիտի մնայ : Ամէն
պարագայի մէջ ամերիկեան երկիրը պիտի
լինի փոքրաբար՝ բողոքսկանութեան կամ
թէ հոովոջարաւանութեան ինչ տեսակ
նրութիւն շինուած լինելը տպացուցանող :

Մ .

ՌՍԻԿԱՎՍՐԱԿԱՆՍՑ ՓՈՌՆ—ՆՍՏԱԳԱՀԱԿԱՆ
ԸՆՏՐԵԼԻՆ



ՍԼԷՆ Ժ. ԹՈՒՐՄԱՆ

ԱՅՆԱԼ ՆԱՀԱՆԳԱՅ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐՈՒ
ՀԱՐՑ ՊԱՏԱՍԻԱՆ ՄԸ

- Քա՞նի մըն երկայնութեամբ երկաթ-
ուղի կայ Միացեալ Նահանգաց մէջ :
- 150 հազար վեց հարիւր մըն :
- Այդչափ երկաթուղիներ ք՞անի տարբ
ծախքով շինուած են :
- Ինչն ելլելուն առաջ ծախքով :
- Երկաթուղեաց պաշտօնեայք ք՞անի են :
- Մէկ միլիոն երկու հարիւր մէկ հազար
և չորս :
- Առաջին վայրաշարժն ո՞վ շինեց այս
երկրի մէջ :

- Փիթըր Փոփըր անուն անձն որ մե-
սած է այժմ :
- Երկրին երեսը շարուած պողպատեաց
գիծերն որչափ կը զիմանան :
- 18 տարիի չափ :
- Շողեկառաց իւրաքանչիւր կառք ք՞անի
տողարով կը շինուի :
- 15-17 հազար տողարով :
- Իւրաքանչիւր վայրաշարժ ք՞անի տո-
լարի արժէք ունի :
- 8500 տողարի :
- Ամենէ երկայն թիւնէն որն է Ամերի-
կայի մէջ և որչափ երկայնութիւն ունի :
- Հիւսաք կոչուածն որոյ երկայնութիւնն
է 5 երեք չորսրդ մըն :
- Ամենէ բարձր երկաթուղին որն է :
- Տանվէրի և Րիօ Կրանտի Մարչալ կոչ-
ուած լերան անցքը որ 108,52 սանաչափ բարձ
րութիւն ունի :
- Երկաթուղեաց ամենէ բարձր կամուրջն
որն է և քանի սանաչափ :
- Իրի կոչուած երկաթուղոյ ընկերու-
թեան կամուրջներէն մին որու բարձրութիւնն
է 505 սանաչափ :
- Ամենէ երկայն կամուրջն որն է :
- Փօքլիփի կամուրջն որոյ ել կայնութիւնն
է 548 սանաչափ :
- Ամենէ երկայն ուղին որ ընկերութեան
կը վերաբերի և ք՞անի մըն երկաթուղի ու-
նի այդ ընկերութիւնն :
- Այլ իսըն Թօփէքա և Ստնթա ճի կոչված
ընկերութիւնն , որոյ երկաթուղեաց երկայ-
նութիւնն ութը հազար մընէ աւելի է :
- Ամենէ բազմաթիւ ճանապարհորդ տա-
նալ երկաթուղին որն է :
- Նիւ եոքք քաղաքի Մանչաթեան կոչուած
ընկերութիւնն որ տարին 191 միլիոն 655 հա-
զար ուղևոր կը տանի :
- Ամենէ արագ ժամանակն որ ընկերու-
թեան երկաթուղին ըրած է :
- Ֆիլադելֆիա և Ռիաթին ընկերութեան
կառախումբն 95 վայրկեանի մէջ 92 մըն ճամ-
բաց առած է :
- Ճերգի Սիթիէ մինչ Սան Ճրանչիսկօ
կառախումբ մը որ որչափ ժամանակէն կ'էլանի :
- 5 օր 7 ժամ 39 վայրկեանն ու 16 ման-
րերկրորդի մէջ , որ տեղի ունեցաւ 1881 թուա
կանին :
- Երկաթուղեաց վտանգներէն պատա-
հած մահերն ք՞անի են :
- Իւրաքանչիւր տասը միլիոն ճանապար-
հորդէն տարին մէկ անձ կը մեռնի ու հաւա-
սար է այն մեռնողներուն որք իւրաքանչիւր
տարի իրենց տուներու պատուհաններէն՝ ան-
զգուշութեան պատճառաւ՝ վար կիյնան ու
կը կորսնցունեն իրենց կեանքն :

ՀԱՅՔ ՅՈՒՍԹԵՐ

Ուսթըր, Յուլիոս 25

Հայր Քոնաթ անուն հռովմական խաչապահի քահանայի քաղաքիս մէջ մեծ համբաւ կը վայելէ թէ՛ իբրև արթուն հովիւ և թէ՛ իբրև մի բարի մարդ: Պերճախօս ատենաբան, բարեսիրտ քրիստոնէս, կատարելագոյն ուսեալ գրագէտ, լեզուագէտ և համակրելի բնաւորութեան տէր մի անձ է այդ յիսնամեայ քարոզիչն Ս. Սիրա կոչուած եկեղեցւոյն: Քաղաքիս ուսեալ դասը, պաշտօնական մարմինն, գիտութեանց կոճառներն ու բոլորն ալ կը յարգեն զինքը ո՛չ թէ միայն որովհետև քահանայ մէջ, այլ որովհետև գիտութեան և յառաջադիմութեան սրենբէ մին է քաղաքիս մէջ. միթիւնկներու կը նախագահէ, ժողովներու մէջ կը տրամաբանէ, աղքատի ձեռք կը կառկարէ և հարուստին զգաստութիւն կը քարոզէ: Մեր Ուսթըր քաղաքին մէջ հաստատուած օրէն ի վեր կը փափաքէինք տեսակցելու պատիւն աւնենալ այդ ամենատիրելի անձնաւորութեան հետ, ըստ կարելոյն պարկեշտ մէկ քանի Հայերու ընկերակցութեամբ՝ մեր աղքայնոցն կրած անլուր նախատանայ դարման խնդրելու համար, վստահ լինելով թէ Իրանացի խուժանի սանձն իւր ձեռաց մէջ է. ու իր հրամանն պատգամ մ է յաչս Հռովմայական ժողովրդեան, այլ մինչև ցարդ անկարող եղած էինք գոհացնել մեր փափաքը, կիրթ, քաղաքավար և աղային արժանապատուութեան նախանձախնդիր մի ընկեր գտնել անկարող լինելուս պատճառաւ: Վերջի օրեր դիպուածը այնպէս բերաւ որ կիրակի օր մը իւր քարոզած եկեղեցին զացինք և պատիւն ունեցանք ոչ միայն տեսակցիլ իւր հետ այլ և երկու ժամէ աւելի կարծեաց փոխանակութիւն մը ըրինք ազգային, կրօնական և քաղաքական խնդրոց վրայ: Հայր Քոնաթի քովէն մեկնելով սա տալուորութիւնը ունեցանք թէ՛ ինչպէս ողբացեալ Օտեան էֆէնտին կ'ըսէր իւր գրութեանց միոյն մէջ, — «ամէն Հռովմական քահանայ իրօք ճիշտիդ մը չէ»: սոցա մէջ ևս կը գտնուին բարի և առաքինի քահանայք որոց պաշտօնն մարդկային սեռի բարեւաւորութիւնն է աւանց կրօնի և ազգի խտրութեան և այդ բարի անձնաւորութեանց մէջ նախանձելի դիրք մը պէտք է բունէ մեր քաղաքացի քահանայն: Ի մէջ այլոց երբ խնդրեցինք Ն. Արժանապատուութիւնէն ծանուցանել իւր հօտին թէ Ուսթըր գտնուող Հայք թէև անուս և աղքատ, այլ մեծաւ մասամբ բարի և առաքինի անձինք են: և միայն մէկ երկու երկուստան-

եակ հեռացած են մայր եկեղեցին: հազիւ երկու հոգի կ'ուն որք Հռովմայ եկեղեցւոյն դաւանութիւնը ընդունած են, իսկ չորս հարիւրէ աւելի անձինք հարազատ դաւակ են այն պատմական Լուսաւորչականաց եկեղեցւոյն: Հայր Քոնաթի զարմանալով զարմացաւ կեդրոնական Վարչութեան անհոգութեան վերայ որ անհոգի և անպաշտպան թողած է այդ շափ բազմութիւն ժողովուրդ մը, ի մասնաւորի անանկ երկրի մը մէջ ուր մարդորսութիւնն արուեստ մը եղած է, մանաւանդ երբ որք որսորդին շափ դիտութիւնն չունի. այսու ամենայնիւ յօժարութեամբ ընդունեց մեր խնդիրը և մարդասիրաբար խոտտացաւ թէ եկեղեցւոյն բեմէն և թէ լրագրաց միջոցաւ ծանուցանել ընդհանուր հաւատացելոց թէ մեք Հայերս գէթ Իւրանացւոց շափ քրիստոնէսն ենք: Քահանան անցեալ կիրակի օր իւր ծանուցմանց մէջ յիշեւէ վերջ՝ քաղաքիս լրագիրներէն միոյն մէջ ևս երկար նամակ մը գրած է որմէ քաղաւածներ կ'ընեմ ի գիտութիւն ընթերցողաց: Հայր Քոնաթի կ'ըսէ՝ «Եկեղեցական պատմութեանց մէջ ամենափայլուն էջեր կը պարունակէ Հայոց երկիրը, ուր քրիստոնէութեան հաստատութիւնը ազգաց մէջ ամենատառջինն ընդունող ազգաց մէջ ամենատառջինն ընդունող մին էր Հայ ազգը: Թաթիլոս առաքելոյն քարոզութեամբ Քրիստոսէ Յէ տարի վերջ քրիստոնէութիւն հաստատուեցաւ իրենց մէջ: Արքաբ թագաւորի դաւանութիւնը, Ս. Լուսաւորչի քարոզութիւնը և հալածանք կրելը, Պարսիկ բռնակալաց և կուսակալութեան դէմ պատերազմելով յաղթող հանդիտանալէ վերջ քրիստոնէութեան ծաւալումը, Մեծն Ներսէսի ընտրութիւնը, վերականգնումն հաստատոյ և ուսման ծաւալումը նշանակելէ վերջ կը պատմէ թէ ինչպէս Աստուածաշունչ գործերն թարգմանուեցան 428 ին, ու ինչ մեծ պատիւ բերին ազգին Մեսրոպ և Սահակ՝ ազգին տասերը հնարելով 406 թուականին: Վարդան Զօրավարի պատմութիւնն ընելով կ'ըսէ՝ «Հին պատմութեանց մէջ ամենագեղեցիկ պատմութիւն մէջ այն սուրբ պատերազմի պատմութիւնը որ Հայք մկեցին առաջնորդութեամբ Վարդան Զօրավարի՝ իրենց կրօն և ազգութիւնը պաշտպանելու համար. բազմութիւն քաջ Հայք մարտիրոսի արիւն թափեցին և որուն արգիւնքը՝ Պարսիկ կառավարիչ մը Հայաստանի մէջ նստիլն եղաւ:» Բարի քահանան յոյժ երկարօրէն կը գրէ մեր ազգային անցեալ պատմութեան վերայօք զորոնք հոս նշանակելն խոհեմութիւնն չէ այլ և այլ կատարութեանց դիւրագրածութիւնը չը վիրաւորելու համար. և կը փակէ նամակը մեր ժամանակակից պատմու-

Թեանց մէջ մինչև Հասունեանց վճ. և ուղ-
ղութիւնը, առանց և ոչ յիշելու բարձրա-
հանութեան և ս մեր մէջ մտա գտնելն:

Մ. ԹՕՓ ՀԱՆՆՆԱՆ

ԳԱՂՈՒԱԾՔ «ՄԻՇԸՆՆԵՐԻ ՀԷՒԱՆՏ» ԷՆ

Մայիսի Թիւ

Մեր ազգայնոց դառափար մը տարու
համար թէ մշտնջենաբ ինչեք և ինչպէս
կը դըրեն մեր և մեր դրոցի ազգերու
վրայ, «Արեգակ» ի աշխատակիցներէն
մին խոստացած է յիշեալ թերթէն քաղ-
ուածներ հրատարակել շարաթմաթերթիս
մէջ: Այսօր կը հրատարակենք մեր աշ-
խատակցի առաջին քաղաւածը:

Տր. Փարմէլի կը գրէ Տրապիզոնէն տա-
լով մանրամասն տեղեկութիւն Յ7 տարուան
գործոց վրայ որ կը ցուցնէ թէ գործը շարու-
նակական և առաջ աճում ունեցեր է: Կը-
սէ նաև թէ Օրասուի Յոյն եղբարք այժմ թու-
ւով 200, որոշած են բաժնուիլ և իրենց հա-
մար ունենալ առանձին յոյն քաղաքի մը: Աս-
քս բացած են դպրոց մը ազգական համար որ
է քաղաքիս միակ իգական կրթարանն:

Գործին զգալի բախում մը տրուած է
գէտի յառաջդիմութիւն, այցելութեամբ
Տր. Բոնոթանի թիւի: Զմիւռնիոյ Աւետարա-
նական Գաղնակցութիւնն իւր խնամոց ներքե
պիտի առնէ Օրասուի գաւառին յունական գոր-
ծը: Օրասուի Հայերը սրբ այժմ բոլորովին ա-
զատ են, մեծ ու բազմապատիկ աշխոյժով ու
ջանիւք ընդգրկած են գործը և կը կարծուի
թէ նմանը չի տեսնուած յաջողութիւն պիտի
տեսնուի: Ազգայնութեան սոյն անջատումն
թէ և չէ ըստ կամաց Տր. Փարմէլիի, սակայն
նա կը հաւատայ թէ երկնային կարգադրու-
թիւն մ'է:

Օր. Մըք Բալլի կը գրէ Զմիւռնիայէն—
Վստահ եմ թէ մէկ կիւրակի մը աստ լաւա-
ղոյն տեղեկութիւն մը կուտայ գործին վրայ,
քան ո՛ր և է ուրիշ միջոց մը: Աւաւօտեան
ժամը ինն ու կէսին հայերէն ժողով ունինք
եկեղեցոյ մէջ, մինչդեռ նոյն ատեն Յունա-
կան կիրակն. դպրոց կայ նախապատրաստա-
կան դպրոցի և կից դատարանաց մէջ, ուր թէ
Օր. Լորենս և թէ Ես կարգեր ունինք: Տա-
նուկիսին Յունական պաշտօն կը կատարուի
«Բէսթ» ի մէջ և ժամը եօթին ուրիշ ժողով
մը ժողովարանին մէջ: Պրն. Մըքնօթըն կնայի
սոյն ժողովին որուն ներկայ կը լինի խիստ
մեծ բազմութիւն մը:

Ճիշտ նոյն ժամուն Յոյնք ժողով մը ու-
նի մարզարանի մէջ: Ասիկայ իրապէս է գոր-
ծողաց ժողով և բարձրն աւելի հետաքրքրա-
կան: Լուրեր կ'ստանանք բացակայ անդամ-
ներէ և քոյր եկեղեցիներէ: Եղբարք տեղե-
կութիւններ կուտան շարթուան մէջ ըրած
գործոյ վեայ, ինչպէս այցելել տուները,
հիւս դատցներն, տեսարաններ ցրուել, վիճ-
ել հարցանորայ հետ և այլն:

Կ. Պոլիս, Կէտիկ-Փաշայէն Օր. Թուրքը կը
գրէ:— «Կազանդի հանգէսն յետոյ կ'սպա-
սէինք տեսնել մեր կիրակնօրեայ դպրոցի թը
ուոյ սովորական պակասիւք, սակայն դեռ
չտեսանք: Յաճախօք բնաւ ատեն մը այն-
չափ ստուար եղած չեն, սրջափ այժմ և հե-
տեւորար գործը ուղածնուս շափ լաւ չենք
կրնար յասաջ տանել ներկայ պարագայից
ներքե:

Կը թերագրեն մեզ սո շափաւոր թիւ
մը դնենք յաճախորաց և մե: դրունք գո-
ցենք խոնկալ ամբոյսին դէմ: Այսպէս ընել
չենք ուզեր, զի այս կերպով գործելով զը-
կուած կը լինին դուրս մնացողք Աւետարա-
նի ուսումնէ: Լաւագոյն կը համարինք հրաւի-
րել զամեն և ընել զոր ինչ կարող ենք
յուսողով լաւագոյն ընել կամաց և աստիճա-
նարար:

Առանցքը որոյ վրայ կը դառնայ մեր ամ-
բողջ գործը, է կիրակնօրեայ դպրոցը և հե-
տեւորէս կը համարինք զայն խիստ կարեւոր:
Մեր երկօրեայ դպրոցը յաճախող յիսուն ա-
շակերտաց բոլորն ալ կանոնաւոր անդամ են
կիրակնօրեայ դպրոցին՝ միայն մէկ բացառու-
թեամբ: . . . »

Ասոնցմէ գատ սոյն թուոյ մէջ կայ եր-
կար նամակ մը ևս՝ գրուած Պատ. Պ աւնէ,
Քարբերգէն: Նամակը ճամփորդութեան
մը պատմութիւնն է Տիգրանակերտի Քրդա-
խոս Գաւառաց մէջ:

Յունիսի թուէն պիտի քաղենք հասուած
ներ Զմիւռնիայէն և Մարտիանէն նաև Ա-
տանայէն:

Ա.Ձ.Դ

Փոխադրութեան պատճառաւ Արեգակի
յառաջիկայ թիւն իւր որոշեալ ժամանակէն
քանի մը օր վերջը միայն պիտի կրնայ
հրատարակուիլ:

— Տիգրանակերտցի ոսկերիչ Պ. Սամուէլ
անուն անձի մը հասցէն կու գէ իմանալ մի հայ
երիտասարդ. եթէ գիտցողք հաճին զայն հա-
ղարդել յիշեալ ին, շնորհապարտ պիտի կացու-
ցանեն զայն: Գրել Արեգակի իմ քաղաքութեան:

ԽԱՌՆ ԼՈՒՐԵՐ

Ա Ջ Գ Ա Յ Ի Ն

Կ. Պօլսոյ Խառն ժողովն Պատրիարքական տեղագահի ընտրութիւն կատարելով, Գեր. Սիմէոն Եպիս. Սէֆէրեան ընտրուած է քուէից առաւելութեամբ:

Լուր կուտան մեզ թէ Նիւ Եօրքի մէջ երկու հայ երիտասարդներ ձերբակալուած են վերջերս: Սոցա միոյն անունն է Գ. Մ. . . եան, իսկ միւսինը լսած չենք սակաւին:

Ուսթըրէն հետեւեալն կը գրեն մեզ յուլիս 25 թուականաւ

«Սմոյս 22 ըդ օրը, կիւրակի քաղաքս գտնուող բողոքական Հայոց յաճախած եկեղեցոյ մէջ անվարձ ականջներու անհաճոյ մի բաւական ազմկալից ցոյց եղեր է որոյ պատճառն հետեւեալն է:

1887 սեպտեմբերի 24-ին Քարբեղի Ս. Յակոբ թաղէն Պաղտասար Մարկոսեան անուն երիտասարդ մը կը մեռնի քաղաքիս մէջ, որոյ թաղման և այլ ծախսերն հոգալու համար, ընդհանուր հայ գաղթականներէն դրամ կը հաւաքեն մի քանի անձինք, առանց ստիպն օրինաւոր հաշիւ մը տալով ժողովրդեան՝ հաւաքուած դրամի ինչ կերպիւ ծախսուած լինելն ապացուցանող: Ասկէ ծագում կառնէ կասկած մը թէ հաւաքիչք ննջեցեալի ծախուց պատրուակաւ ժողուուած դրամներու մէկ մասը | այսինքն իւրաքանչիւր հաւաքիչ հինգ տողար օրական | վար կը դնեն իրենց անձնական ծառայութեանց փոխարէն: Սոյն ամբաստանութիւն հիմնաւոր է թէ չէ յայտնի չէ, յայտնի չէ նաև թէ որչա՞փ դրամ հաւաքուած և ուր ծախսուած է: Իրաց այս անորոշ վիճակին մէջ և վերջի օրեր վայրաշարժի տակ ջախջախեալ երիտասարդի թաղման ծախուց համար դրամ հաւաքելու առթիւն, այս անցեալ տարուան խնդիրն նորէն երեսն կը ելնէ. թէպէտ և հինգ վեց ամիսներէ ի վեր սոյն ամբաստանութիւն բերնէ բերան կը շրջադաշէր ժողովրդեան մէկ դասուն մէջ, բայց, ինչպէս որ ըսինք, անցեալ կիւրակի օր ժողովարանին մէջ անհաճոյ ցոյցեր տեղի կունենան հաւաքչաց դէմ՝ ամբաստանելով զիրենք թէ հաշիւ չեն տար և թէ ուր ծախսեցին հաւաքեալ ստակներն չեն ըսեր ևն: Ինքնարեւր հաւաքիչք ևս իրենց կողմէ կը ջանան համոզել ժողովուրդն թէ իրենք հաշիւներն տըռւին ժամանակին՝ և ոչ ալ մի տողար անձնական ծառայութեանց համար վար դնելով: Թէ այս երկու հակառակ պատմութեանց որ՞ն է

ճշմարիտը գիտնալու համար տեղւոյն վրայ գտնուելու, Հայոց վարքն ու բարքը ուսումնասիրելու է մէկը, որպէսզի կարողանայ վճռել թէ ուր է անիրաւութիւնն և ուր է ճշմարտութիւնն. իսկ գաղթի այս մասին մեր գոյս ցուցած կարծեաց, յառաջ ի հայրն պիտի գրենք:»

Ն Ե Ր Ք Ի Ն

Պ. Ճէյմս Պլէյն, Մէյն նահանգի հանրապարտական քաղաքագէտն որ քանի ամիսներէ ի վեր Եւրոպոյ այլ և այլ կողմերը կոչելէ իւր խանգարեալ առողջութիւնը դարմանելու համար, յառաջ ի կոչ ամուսն պիտի մեկնի Անգղիայէն՝ և որուն Նիւ-Եօրքի մէջ ընդունելութեան համար մեծ պատրաստութիւններ կը տեսնեն հանրապարտականք, որոց ընտրելին էր 1884-ին: Ընդունելութեան համար երկու միլիոն տողար ծախք պիտի ըլլայ իրեն. երկիրն ամէն կողմէն քաղաքացիք պիտի հրաւիրուին Նիւ-Եօրք գալ ուր երկու հարիւրի չափ շոգենաւակներու միջոցաւ հանրածանօթ քաղաքագէտն գիմնաւորել պիտի երթան մինչև Սէնտի Հուք կոչուած տեղը: Ընդունելութեան երեկոյն հրախաղութիւնք, նուազարանք, աստնախօսութիւնք և այլ զբօսանքներ տեղի պիտի ունենան թէ Նիւ-Եօրքի և թէ ուրիշ մեծ քաղաքաց մէջ ի պատիւ հանրապարտականաց յուսարեկ քաղաքագէտի, և այս կերպով փոքր ինչ միտիթարութիւն և զգոփանք պիտի լինի ծերուկ քաղաքագէտին՝ Շիքակոյի ընդհանրական ժողովոյն մէջ նախագահական ընտրելութիւնն մի անյաջող ելք ունեցած լինելուն պատճառաւ: Կորուսեալ դատի մը այս ատիճան ցոյց կարծէ թէ ոչ հանրապարտականաց գիտնալիքն է, այսու ամենայնիւ ցոյց կուտայ անգամ մը ևս թէ որչափ խոր արմատ թողած է իւր կուսակցաց սրտին մէջ Պ. Պլէյն:

«Ասպետք Աշխատաւորաց» անուն գործաւորական մեծ միութիւնն որ երբեմն տիրաբար կը գործէր Միացեալ Նահանգաց մէջ, այժմ սկսած է տկարանալ և կրօն թէ շատ տարիներ չանցած սոցա ալ անունն պիտի մնայ միայն հրապարակի վրայ: 1886-ի յուլիսին այս ընկերութեան անդամոց թիւն էր 729,259, յաջորդ յուլիսին այս թիւն իջաւ 548,672-ի, իսկ ներկայ տարուան տեղեկագիրը ցոյց կուտայ 548,672 անդամներ միայն:

ՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆ

Գողթականաց վիճակն ու կացութիւնն քննելու համար կազմուած յանձնաժողովն պի

տի այցելէ նախ Նիւ Եօրքի Մըլլըրի փողոցը ու չինաստանցւոց թաղերն . յետոյ նոյն մարմինն պիտի այցելէ Պոսթոն , Սան Ֆրանչիսկո եւ այն ամէն կողմերն ուր գաղթական խումբեր կապրին աղքատութեան մէջ :

—Յունիսի 12 էն մինչ յուլիս 12 Նիւ Եօրք հասնող իտալացի գաղթականաց թիւն է 35,630 :

—Քալիֆօրնիոյ վարի կողմերն ոսկիի հանք մը գտնուած է նորէն :

Ալէն Ժ . Թուրման ընտրութենէ առաջ Նիւ Եօրք պիտի այցելէ :

—Հարուստ արծաթի հանք մ'ալ գտնուած է Բուպի Գրէկ լեռան մօտ :

ԱՅԼ ԵՒ ԱՅԼԻՔ

Գաղիացի Պ . Ժովիս անուն նշանաւոր օգադէան գալ ամառ լ'Սթրանթիք անուն օգապարիկով Ատլանտեանէն անցնելու յանգրուգն նպատակն ունի :

—Գաշնագրութեան մը համեմատ Պ . Էտիւրնի , մեծ ելեքարագէտ հնարչին բոլոր գիւտերն , մինչև 15 տարի պիտի վաճառուէին միայն «Էտիւրն Փոնտիֆի Գրմինի յի ձեռք» : Սակայն վերջերս յիշեալ ընկերութիւնն իւր այս իրաւունքն մէկ միլիոն տոլարի վաճառեց Փիճպըրկի ձէս Հ . Լիփինքօթ անուն անձի մը :

—Ս . Պապն չի կրնալով համաձայնիլ Իտալական կառավարութեան հետ Հոսովէն մեկ նիլ կ'ուզէ :

—Տիկին Փարնէլ նշանաւոր Իռլանտացիին մայրն , յառաջիկայ Օգոստոսի 15 ին ներկայ պիտի գտնուի Համագգային Սագապութեան Միութիւն անուն խումբի ընդհանուր ժողովին ի Միսթիկ , Քանթիթիքթի :

—Գերութիւնը վերցուած է Աւստրիացէ ե իւր տիրապետած երկիրներէ 1785 ին , Գաղիայէ ե իւր երկիրներէ՝ 1794 ին , Պօլիվիայէն՝ 1727 ին , Մէկսիքոյէ՝ 1828 ին , Անգղիայէ ե իւր երկիրներէ՝ 1854 ին , Արևելեան Հնդկաստանէ՝ 1858 ին , Վէնէզուէլիայէն՝ 1852 ին , Միացեալ Նահանգներէ՝ 1865 ին , Գուպայէն՝ 1886 ին , իսկ Պրազիլիայէն՝ այս տարի :

—Ֆրանքֆորթի նկարիչ մը , Թրապիս անուն՝ 1864 ին Նիւ-Եօրք եկաւ , որ շատ հանրաւոր էր իր արուեստին մէջ : Աս անձ յիշատակ մը թողլու համար օր մը Ուաշինկթընի մէջ պատահելով Նախագահ Լինքոլնի կը խնդրէ իրմէ իւր պատկերն նկարել . նախագահն կը ընդունի ե նկարիչն կսկսի իւր գործին զոր կը լրացնէ ի Ֆրանքֆորթ , Լինքոլնի սպան ումէն երկու շաբաթ առաջ : Տեղոյն ամե-

րիկեան դեսպանն տեսնելով զոյն կը գնէ ու երկար ատեն դեսպանատան մէջ մնալէ յետոյ՝ քանի մը տարի առաջ Ամերիկայ կը զրկուի : Մերակուտի անդամներէն մին՝ վերջերս առաջարկած է 15,000 տոլարի գնել զայն ճերմակ տան համար :

Տիկին Լինքոլն , նախատակ նախագահի ծերացած ամուսինն անցեալ օր տեսնելով իւր ան այդ գեղեցիկ պատկերն՝ մարելով ինկաւ :

Նկարն ունի ճիշտ այն սեծութիւնն զոր ինչ ունէր անմտանալի Նախատակը :

ԶՈՒՍՏՃԱԼԻՔ

—Խմրագիրն ներսն է , հարցոց գի զացի մը խմրագրատան դուռն բանալով

—Այո , պատասխանեց գրասեղանին առջև նստած մարդն :

—Կրնաք ինձ ըսել թէ ուր կրնամ գինքն տեսնել :

—Ես եմ խմրագիրն :

—Հօ , հօ :

—Անշուշտ ես եմ , եթէ ըսելիք մ'ունիք խօսեցէք :

—Լաւ . բայց կը զարմանամ , վասն զի ձեր ու սովորական մահկանացուաց մէջ տարբերութիւն մը չեմ տեսներ :

Շնորհակալութեամբ ստացանք ՀԱՆՆԻՍ ԱՄՍՕՐԵԱՅԻ յուլիսի թիւն հետեւեալ պարտահարութեամբ

ՈՒՍՈՒՄՆՄԿԱՆ

ԲԱՆԱՄԻԲԱԿԱՆ—Տառադարձութեան խնդիր—Հիւլլիան եւ Արեւմտեան հայ արտասանութիւնն—Հետագօտութիւնք նախնեաց ուսկորէնին վրայ

ԳՐԱԿԱՆ—Ուղտահայոց գրականութիւնը—Ազգային հրատարակութիւնք 1887 տարւոյ :

ՄԱՏՆԱՆՍՍԱԿԱՆ—Պ ստմութիւն Ղեւոնդեայ մեծի վարդապետի Հայոց : —Ստեփանոսի տարօնեցոյ Ասողկան Պատմութիւն տիեզերական —Յուցակ Հայկական Ձեռագրաց Պերլինի Արքունի Մատենադարանին :

ԱՅԼ ԵՒ ԱՅԼԻՔ

ՆՈՐԱՆՈՒՐՔ — ՏՆՏԵՍԱԿԱՆ — ՄԱՆՐԱՆՈՒՐՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ (Պատկերազարդ)



Մ Ա Ս Ի Ս
Ա Մ Ս Ա Թ Ե Ր Թ
Ա Ջ Գ Ա Յ Ի Ն, Գ Ա Ղ Ա Ք Ա Կ Ա Ն
 ԵՒ
Գ Ի Տ Ա Կ Ա Ն

Կը հրատարակուի ամէն ամսոյ սկիզբըն. բաժանորդագրութեան գինն է թէ Պոլսոյ և թէ գաւառաց համար տարեկան մէկ քառորդ ոսկի — ձեռքէ կը ծախուի հատը 40 փարայի:

ՄԱՍԻՍԻ բաժանորդագրուելի ուղղանձիք պարտին շիմել «Մասիս» ի խմբագրութեան Ղալաթիա, Նորատունկեան կան կոստանդնուպոլիս

ՆԵՐՍԷՍԻ ԵՒ ԱԼԻՇԱՆԻ

Պատկերներն պատրաստել տուած ենք ընտիր թանձրաքարտի վրայ թէ « ալպիւսի մէջ դրուելու և թէ առանձին շրջանակաւ պատէն կախելու սովորական մեծութեամբ: Առաջ իններու իւրաքանչիւրն կարժէ 5 սէնթ, իսկ մեծերու հատը 10 սէնթ: Թղթատարի ծախք մեր վրայ է: Գներն կանխիկ: Տեղական նամակադրով կընդունինք:

ՌՈՒՍԱՀԱՅ ԼՐԱԳՐԱՅ ԹԱՅՄԱՋ Ն

Մ Չ Ա Կ

Կ' ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ՇԱՐՍԱԹԸ 5 ԱՆԳԱՄ

Տարեկան գինն է 10 ռուբլ, կէս տարվանը 6 ռ. Բաժանորդագրուել ուզող ամերիկեան Հայք կը հրաւիրուին դիմել Արեգակ ի խմբագրութեան՝ անձամբ կամ նամակաւ:

“ՄՇԱԿ” ԿԱՐԳԱՅԷՔ

Տէր—Խմբագիր Է. ԿԿԻՆԵԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԵՂԱԿ ԼՐԱԳՐՈՅ

ԱՐԵՂԱԿ
ՁԱՐԹԱԹԵՐԹ ԱԶԳԱՅԻՆ ԲԻ ԲԱՂԱՔԱԿԱՆ

— ԲԱԺԱՆՈՐԳԱԳՐՈՒԹԻՒՆ —

Ամերիկայի համար տարեկան 2 ու կէս տոլար, վեցամեայ 1 ու կէս տոլար, թուրքիոյ համար տարեկան 2 ու կէս մէճլոմ, վեցամեայ 1 ու կէս մէճլոմ եւրոպայի և այլ երկրներու համար տարեկան 12 ֆր., վեցամեայ 7 ֆր.

Դուքս զրկուած Լքագաց ճամբու ծախքը խմբագրութեան վրայ է: Բաժանորդագրներն կ'ունենի վճարելի են 2ի հրատարակուած նամակէն. ետ չի տրուիր: Ծանուցումներ կ'ընդունուին հայերէն, անգլերէն ու գաղղարէն լեզուներով:

— ԳՈՐԾԱԿԱԼ ՈՒԹԻՒՆ Բ —

Կոստանդնուպոլիս	Պատուարժան վարչութիւն «Արեւելք» Բ
Ջմիւռնիկա	Տ. Յ. Փափաղեան և վահան Անտոնեան
Իսկէնուէրուն	Տ. Գեղամ Տ. Գրիգորեան
Փանկիթ	Տ. Կ. Խօսքանց
Սամսոն և Տրապիզոն	Տ. Միհրան Քիւրքճեան
Ատանա	Տ. Պետրոս Ուրփալեան
Տեղամակեքա	Արժ. Տ. Յովհ. Գէն. Պաղտատարեան
Կիւ. Երզր	Տ. Յակոբ Իսկեան
Ճէրդե Ալթի	Տ. Հաբարձուր Ճաճեան
Ուսթըր	Տ. Ե. Թորոսեան

Հասցէ
 T o the Editor of THE ARÉKAG, Stirling, (Morris Co.) N. J. U. S. America